

Մ Է Ճ Մ Ո Ւ Ա Յ Ը Հ Ա Վ Ա Տ Ի Ս

ՊԵՐՏԻՆՃԻ ՍԵՆԵ

1861

ՆՈՒՄԵՐՈ 27.

1278 ՄՈՒՀԱՐԻՍ 22

ՅՈՒԼԻՍ 18

ԱԼԱՖՐԱՆԿԱ ՅՈՒԼԻՍ 30

ՊՕՐՍԱ ԹԵԼԵԴՐԱՖԸ

Մարտի 27 յո՛ւն :

Մարտի 27. 127. 28. իբեք սաթը 60գ. Վիսամ 60. ալվի 2. Ջէյթին եաղը 72. Գամպի 25. Ֆոնտո երկրորդ 3. 67. 80. Գոնտորտե 90¹/₈. Բոգ. Գա գարտաշար տուրմուշար տոր : (Սթեֆանովս) :

Իստիա իմբերաթորու ճանիպին տէն, թէպիբի Հիւմայունէ կէօն տերիլէն ճէնէրալ Իկնաթիէֆ, կէչէն ճոււմաա իրթէսի կիւնիւ, մապէյնը Հիւմայունու հաղըթը Դահանէյէ պիւ աղիմէ, իլթիֆաթը սէնիլէյի ճէնապը միւլիւքեանէյէ մագհար պուլլուլմուշ տուր :

— Լալիւրանը միւլիւքեանէտէն, պահրիլէ միրալայը Պէսիմ պէյ, պիր գըթա ֆէրմանը Լիլ իլէ, Բուլիլ օրտուլու Հիւմայունու ճանիպինէ կէօնաերիլիլ, սայը օրտուլարա տալի պէօլէ պիրէր ֆէրման կէօնտէրիլէքտէ տիր :

— Պէլիքթիլի Հիւմայուն Պէսիմ պէյ էֆէնտի, վէ թէրճիւմանը տիւ վանը Հիւմայուն, Լըրիֆի պէյ հագըրէթէրինէ, Լէթիօն տ'Օնօր նըշանընըն Օֆիսիլիքըրիւթպէսի :

Վէ Նիաղի էֆէնտի, վէ Սարգիս էֆէնտիլէ տալի Դըվալիլիքըրիւթպէսի թէվճիհ պուլլուլմուշ տուր :

ՊԵՐՏԻՆՃԻ ԵՐԵՐԸ :

Եւրոպա Բասաա խանէլէրինտէն, բէյ տէր բէյ վարիտ օլան խապէրլէրէն նազարէն, մալիւմ օլան գուլլուգըլու երլարը իւղէրինէ աղ չօգ մալիւմաթ ալլընմագտա տոր :

Պիր իբի մէհհուր միւնէճիմլէրին հիսապը իւղըէ, ալաֆրանկա յունիւսին օթուգունճու կիւնիւ, ախշամ իւղէրի, սաքին օլտուղունուղ պուլ տիւնեա, մէղքիւր գուլլուգըլու երլարըն գուլլուգըլունուն իլինտէն կէչմիշ տիր, վէ պուլնտան տիւնեա պաշգա պիր շէյ տուլլայըպ, պիր աղ ըշըգ զիյատէլիլի կէօրիլլիւշ տիր : Լանի օ ախշամ սաթ օն իբիտէն պիրէ գատար հալատա զիյատէ պիր ըշըգ կէօրիլլիւշ տիր, վէ պուլնա տալի Ինկիլիզ վէ Պրանսըղ միւնէճիմլէրի շահատէթ իթմէքտէ տիր : Տիւնեա պու գուլլուգըլուն իլինտէն կէչտիքտէ, հէնիւղ երլարը կէօրիլն մէմիշ խի, օնուն իլիւն, օ վագթ պու ֆէվգէլատէ ըշըղա նէ մանա վէրիլէճէյի բէքտէ պիլլիլմէյիպ, սօղըա տան բէշֆ օլունմուշ տուր :

Կէչէնտէ թերաֆըմըղա պիր զաթ թէրաֆընտան պիր մէկթիւպ կէլիպ, մէղքիւր գուլլուգըլու երլարը հագըրնտա պիր թագըմ մանապըղ շէյէր եաղըլմըշտոր : Պուլնա ճէվապ օլարագ տերիլք բի, տիւնեատա պիր պէօլիւք

Իշ պու Բուլիւմէ հաֆթատա իբի տէֆա, Էանի սաղը վէ բէնշէմգէ կիւնիլէրի նէշր օլունաճագ տոր : Ֆիւթը Վիթանիտ Մէճուլայը Հալատա տորապ օլանպար իլիւն սէնիլի 50 զուրուշ վէ ալթը այլը 50 զուրուշ տուր : Վոյնաթ օլնայանլարս սէնիլի 60 վէ ալթը այլը 55 զուրուշա տոր : Տաշրալարտա, բոլթա իւճրէթի իւղէրիմիլգէ օլարագ : Մէճուլայս տալունաթ օլանպար իլիւն սէնիլի 60 վէ ալթը այլը 55 զուրուշ, վէ ապօնաթ օլնայանլար իլիւն սէնիլի 70 վէ ալթը այլը 40 զուրուշա տոր :

վէ զայն թիւնէն իւր վար տըր քի, իւրի նիւձու մտէնիր: Եւ ըստ անոր վէ մահալը մայրոյն տէ միւրօնար հարձ օլունարագ, պու իւմէ աշնա օլանլար վասէ թասը իւէ կէօք եիւզիւնտէ օլան երարգարուն վէ սայըր ճիւմէրին աշ վալի օքէ ճիւ օլունուր, վէ պու իւմիւն տէ տէրէ ճէ իւէրիւէ միւր օլտուղունու վասի իւմէք տալիս ատէ թա համա գաթ տըր: Գալտըր քի էն ալիւմ ա տամլար, կիձէ կիւնտիւմ չալըշարագ օթուզ գըրգ սէնէ տէ անձագ պիր ուսմա միւնէ ճիւմ օլապիւտիքէրի հանիւն: Եալըրգ արգա իւմիւն տէ տիւշտիւքէրի հանտէ կէօյիւ կէօրէն մատէլէրին, օլունարուն իւնէն գարըշ մասը ագըլըրգ սլամէ թիւ տէ իւտիւր: Պու նախիւմ թիւ վալիւք տէն ազըրա, կէլէ թիւ գըրգըրու երտըղըն աշ վալիւք:

Օգնանէն էն մէշուր վէ էն ուսմա միւնէ ճիւմէրինն քէ ճիւ օլունուր քի, գոյրու գլու երտըղըն հէր նէրէ տէն հասըր ճիւմէրինն տաք վէ հէր նէ գատար եիւզէր ճիւմէր միւր պէօյիւքէրի վար իսէ տէ, թար թըրա կէլիւք տէ օլունարուն էն պէօյիւ կէլիւ կէլիւ եիւզ, եիւզ էլի տիրէն մ շէ կէլէ ճէր տիր: Վէ պունա գէրէ գատար պիր շիւպէն եօգտուր:

Իւմէ պունա բէք պէօյիւք իւ պաթլար վար, լըքին հէր քէմ ալ նարամաղ, ֆաթաթ ճիւքէրին ալիւն յաճողընտան պիր իրիւնի պէյան ի տէ պիրիւք:

Պիրիւք. Գոյրու գլու երտըղար օ գատար իսաֆիք շէլէր տիր քի, ամըլ քէնտի ճիւքիւքէրին գոլթուք եիւրմի օթուզ պին միւր օլտուղուն հալ տէ, արգալարնտան կէլէն տօգու յունձու վէ օնունձու տէրէ ճէ տէ օլան երտըղար տալիս թիւմէր թիւք նիւմինա կէօրիւնիւք վէ գոյրու գլու երտըղ պունարուն էնիւնէ կէլիւք տէ, կէօյիւք երտըղարուն լըղընըր գաթայամաղ: Եւր գոյրու գլու երտըղար, սու, հալա, կաղ վէ տահա բէք ինձէ վիւձուտարտան պիր շէլ օլտա տալիս, միւմէրինիւք իտի քի արգալարնտան պիր երտըղ կէօրիւնէ պիրիւք:

Իսիւք. Իւմէ մալիւմ տիր քի, ճիւմի օլան թօփու երտըղար պիրի պիրիւք մըգնատըղ կիւլի շէքէր: Գոյրու գլու երտըղարուն ճիւմի օլտա, պունձա բլանէ թիւքէ (մալարալ) եա գըն կէլիւքէրինտէ, պունարուն շէք մէլի իտիւքէր շիւմիւք տէք հիւ պիր բլանէ թիւք պիր գոյրու գլու երտըղըն եագըն կէլիւքնտէն պիր գըլ բայը եէրինտէն օյնամամլը տըր:

Տահա չօք իսպաթլար վար վէ ճիւմէրի կէօթթէրիւք քի գոյրու գլու երտըղար պաշգա պիր շէլ տէլիւք պիր իլա ֆոսֆոր լըղըն նէվինտէն պիր լըղը, քի անձագ էլիւ պլմըն տիրէն կէլիւքիւք:

ՄԵՆԱԲԻՒԲԵԱՅՈՒՆ ԵՒ ԵՎԲԱԳ	ՃՈՒՄԱ ԵՐԹԵՍԻ			ԲԵՉԱՐ ԵՐԹԵՍԻ			ՍԱԼԸ		
	15 ՅՈՒԼԻՍ			17			18		
	Ապրիլ	Ելուէ	Ալիւմ	Ապրիլ	Ելուէ	Ալիւմ	Ապրիլ	Ելուէ	Ալիւմ
Մէշուքիւք լըրա	169 30	171	172 3	172	173	173 25	173 20	172 30	
Երտըղիւք կիւմիւք	32 20	33 5	33 10	33 10	33 15	33 15	33 15	33 10	
Իսպաթլար թիւք									
" ֆաթաթ ալընը	70 30	70 20	70 30	71	71 30	72 10	72 25	72 30	
Գոյրու գլու	62 10	61 25	62 10	62 15	62 25	63	63 10	63 10	
" ճիւմիւք	61	60 30	61 10	61 10	61 30	62	62 10	62 10	
" ֆաթաթ ալընը	70 30	70 30	71	71 10	72 10	73	73 10	73 10	
Սէհիւք									
Ի ճիւքիւք լըրա	186	189	190	190	191	191 20	191 20	190 20	
Երտըղիւք ֆաթաթ	150	151	151 20	151 20	152	152	152	151 10	
Պէշ ֆաթաթ	36 20	36 30	37	37	37 10	37 10	37 10	37	
Իսպաթլար	153	154	155	155	155 20	155 20	155 20	154 20	
Գոյրու գլու	28 30	29	29	29	29	29 10	29 10	29	
Գրիւքիւք լըրա	86 30	87 10	87 30	87 30	88	88 10	88 10	87 35	
Պէշիւք ֆաթաթ օլ տէ	57 30	60	60 10	60 10	60 30	61	61	61	